

— ք Ր Ո Ն Ի Կ —

Մահ «Լէօ»ի.— Հայաստան հասնելէս քիչ յետոյ, այն միջոցին ուր Զորագետն էջմիածին կը դառնայի, իմացայ Լէօի մահը, որ ինծի խոր ցաւ պատճառեց: Արեւելահայ գրականութեան կարկառուն գէմքերէն մէկն էր ան, եւ իմ վաղեմի բարեկամներէս մին: Ան մին էր այն մտաւորականներէն զոր ամենէն աւելի հաճոյք պէտքի զգայի վերստին տեսնելով: Մեր պատմական մատենագրութիւնը, որուն նուիրուած էր մասնաւորապէս իր կեանքի վերջին շրջանին, կարեւոր ուժ մը կը կորսնցնէր: Թոքերու բորբոքում մը տապալած էր այդ հսկայակազմ ձերունին:

Առաքել Բարախանեան իր գրական գործունէութիւնն սկսած էր վիպակներով եւ հրատարակագրական կէտերով: Իր վիպակներն, ինչպէս եւ Մելիքի աղջիկը ընդարձակ վէպը, Բաֆֆիի հետեւողութեամբ գրուած, առանց հասնելու վարպետին բարձրութեան՝ գուրկ չեն արժէքէ, մեր վիպական գրականութեան մէջ իրենց որոշ տեղն ունին: Իբր Մշակի աշխատակից իր հրատարակագրական գործունէութեամբ է որ ան, հետեւորդ Միքայէլ Նալբանդեանի եւ Գրիգոր Արծրունիի, առաջնակարգ ուժերէն մին զաւրձաւ մեր յտաշղիժական մամուլին: Իր ջգուտ, կորովի, պայքարող գրիչը արտադրած է անթիւ յօդուածներ որոնց մէջ կը տիրէ որոշ ուղղութիւն մը, հակապահպանողական ազատական ազգասէրի մը ուղղութիւնը: Իբր հրատարակագիր իր մտատիպարն էր Գրիգոր Արծրունին, որուն եւ նուիրած է կենսագրական ըն-

դարձակ ուսումնասիրութիւն մը: Զեռք վարկած է նաեւ, նուազ յաջողութեամբ, գրական քննադատութեան, փորձած է գրել ժամանակակից հայ գրականութեան որոշ շրջանի մը պատմութիւնը: Իր Ռուսահայ գրականութիւնը յօգրւածաշարքը, որ յետոյ գրքի ձեւով երեւցաւ, կը պարունակէ լաւ մասեր, բայց եւ ունի սխալ գատումներ ինչ ինչ կարեւոր գէմքերու մասին: Բուսն, կրքոտ, կողմնակալ, ան կըրուող հրատարակագրի մը խառնուածքն ունէր, որ ազնիւ էր իր խորքին մէջ, որոշ զաղափարներու, սկզբունքներու համար կը կուէր, բայց իր պայքարատէր խանդավառութեան մէջ մերթ կը մոլորէր: Եւ այդ խառնուածքը կ'իշխէ նաեւ գրական քննադատութեան մարզին մէջ, ուր անհրաժեշտ է թափանցող, ըմբռնող, անաչառ միտք եւ նուրբ ճաշակ:

Յետոյ, խորին մղում մը զգաց գէպ ի պատմական գրականութիւնը, եւ իր կեանքին երկրորդ կէտը գրեթէ ամբողջապէս անոր նուիրեց: Անխոնջ աշխատող, ան գրեթէ բոլոր միջազգային պատմական գրականութիւնը կարդացած էր եւ ծրարած էր յօրինել Հայոց ընդարձակ քննական պատմութիւն մը, որուն մէկ քանի մասերը երեւցած են, բայց զոր չեմ գիտեր թէ կըրցած է աւարակել: Պատմագրական իր այդ արտադրութիւնները, որոնց մէջ չըլտա ու հրայրքոտ հրատարակագիրը նորէն մերթ կ'երեւայ սակայն, իր լաւագոյն գործերն են:

Սորհ. բեթիմը Հայաստանի մէջ հաստատուելէն յետոյ, ան, առանց համայնավար ըլ-

լալու, ջերմ համակիր և մտաւորական շոր-  
 ծակից դարձաւ մեր հայրենիքի նոր զեկաւա-  
 ներուն: Ինք որ ատենով դաշնակցական կու-  
 սակցութեան բարեկամ և նոյն իսկ ատեն մը  
 աշխատակից եղած էր, տեսաւ անոր գործած  
 ծանր սխալները և զանոնք խորանկէ իջ Ան-  
 ցեալում ստուար գրքին մէջ, որ ամենէն կա-  
 տաղի ու փաստաւոր պարտաւազիրն է որ յօ-  
 րինուած բլլայ այդ կուսակցութեան գէմ, ու-  
 ժեղ, կենդանի, զունազեղ ոճով մը գրուած  
 տարօրինակ գիրք, որուն մէջ կան չափազան-  
 ցութիւններ ու սխալներ, բայց որ, թէպէտ ա-  
 լելի երգիծաշունչ հրատարակագրի քան հան-  
 դարտամիտ ու անաչառ պատմարանի մտայ-  
 նութեամբ գրուած, կը պարունակէ բազմաթիւ  
 դառն ճշմարտութիւններ ու կը կարգացուի  
 ինչպէս կենսայորդ վէպ մը: Ահարոնեան, ու-  
 բուն մասին անգութ եղած է Լէօ այդ գրքին  
 մէջ և որ անոր մահուան առթիւ իր վաղեմի  
 բարեկամին նուիրած էր գովելի աղապատան-  
 քով լի յօդուածներու շարք մը, կը սխալէր  
 յայտարարելով թէ ան իր այդ գրքին մէջ գը-  
 րած է ինչ որ իրեն պարտադրած են: Լէօ ան-  
 կեղծ եղած է միշտ, պարտադրութեամբ գրողի  
 խառնուածք չունէր ան. Անցեալումը ծայրէ  
 ծայր անկեղծութիւն կ'արտաշնչէ. հոն իր  
 մտածումն է որ արտայայտած է, ինչպէս ա-  
 հաւոր գէպքերու շարքի մը ազդեցութեան տակ  
 ան վերափոխուած, վերակազմուած էր: Ըսին  
 ինձի թէ ան իր վերջին օրերուն խմբագրած է  
 նաև մանրամասն պատմութիւնը մը «Փամա-  
 նակակից հայ ազատագրական պայքար»ին,  
 սկիզբէն մինչև մեր օրերը (Անցեալումը այդ  
 պայքարի վերջին շրջանի մէկ մասին պատկե-  
 րացումն էր միայն). այդ աշխատութիւնը, որ  
 լսեցի թէ պիտի հրատարակուի ի մօտոյ, թե-  
 րևս տողորուած բլլայ որոշ չափով այն հա-  
 կադարձ ծայրայեղութեամբ ուր կ'իյնան մեր  
 համայնաւար պատմագիրները կամ հրատա-  
 րակագիրները և որով մեր ազատագրական  
 պայքարին մէջ ամէն ինչ սխալ կը գտնեն, ա-

մեն ինչ օտար տէրութեանց կամ հայ գրամա-  
 տէրներու շահագէտ ծրարներու իրր ծը-  
 նունը ցոյց կուտան, ինչպէս ազգայնամուլական  
 ծայրայեղութեամբ՝ այլք ատենով անոր մէջ  
 ամէն ինչ հոյակապ, արդար, փոքր կը գտնէին.  
 Բայց անտարակոյս արժէքաւոր մասեր պարու-  
 նակող շահեկան և ուժեղ գործ մը պիտի ըլ-



ԼԷՕ

իր աշխատութեան սեփական մէջ

լայ այդ հուսկ աշխատութիւնը, որուն շուտով  
 երևումը ցանկալի է:

Թէ Լէօ՝ իր բոլոր կրթութիւններով հան-  
 դերձ խորքին մէջ ազնիւ մարդ էր, ու միշտ ան-  
 կեղծ զգացումէ մը մղուած, ատոր սպացոյց-  
 ներէն մին ևս ինքս իր ինձի հանդէպ ունեցած  
 վարժունքին մէջ տեսած ևմ: Պերլինի վեհա-  
 ժողովի շրջանին ներսէս պատրիարքի և Գրի-  
 գոր Օտեանի քաղաքական գործունէութեան  
 սխալները քննադատող Անահիտի յօդուածնե-  
 րու առթիւ, Լէօ Մշակի մէջ հրատարակած էր  
 շատ անարդար, կծու, վիրաւորիչ յարձակո-  
 զական մը ինձի գէմ, որուն արժանապայել

պատասխանը տուի Անահիտի մէջ. մեր յարու-  
բերութիւնները, որ շատ բարեկամական էին  
մինչեւ այդ օրը, խզուեցան: Իր Ռուսահայոց  
գրականութիւնը դրբին սխալները, մասնաւո-  
րապէս Պեշիկթաշլեանի քերթողական գործին  
պակասաւոր հասկացողութիւնը ուժգնօրէն  
մատնանիշ ըրած եւ մեծ քնարերգակին նուիր-  
ած դրբիս մէջ: Հակառակ այս բոլորին, երբ  
իր յորելեանին առթիւ ինծի զրկուած շրջարե-  
րականին պատասխանեցի շատ հակիրճ բայց  
բազմապատակ գրադէտին հանդէպ յարգալից  
նամակով մը, Լէօ խորապէս զգածուեցաւ եւ  
այնուհետեւ ամեն առիթէ օգտուեցաւ ինծի  
հանդէպ որոշ առթիւ մը իր ունեցած անարդար  
վերարերմունքը՝ իմ գործերուս նուիրուած  
ծայրայեղօրէն բարեացակամ յօդուածներով  
դարձանելու համար: Իմ յորելեանիս միջոցին,  
երբ Սորճ. Հայաստանի մտաւորականութիւնը  
սիրուն զազափարն ունեցաւ Երեւանի մէջ հա-  
ւաքոյթ մը սարքելով մասնակցելու այդ գրա-  
կան տօնակատարութեան, Լէօ ինքն իսկ է որ՝  
ինչպէս կը գրէր ինծի վեհանձն նամակի մը  
մէջ՝ մէկ ու կէս ժամ տեսող բանաստօտութեամբ  
մը իմ գրական գործունէութեանս պատկերը  
հաճած էր գծել:

Հայաստան հաղիւ հասած՝ այդ սրտալից  
Հայուն, այդ ուժեղ ու հմուտ գրադէտին մահը  
իմանալս, ինծի համար ամենախոր վիշտ մը ե-  
ղաւ:

Մահ Հ. Յակոբոս Տաշեանի. — Հայ բանա-  
սիրութեան հսկաներէն մէկն է որ կ'անհետա-  
նայ: Այդ բազմահմուտ ու բազմարդիւն զե-  
տունը, որ անսահման գործ մը կը թողու իր  
ետեւ՝ հատորներով երեւցած, հանդէսներու  
մէջ ցրուած եւ անտիպ, շատ աւելին պիտի  
կրնար արտադրել, եթէ մշտական ծայրայեղ  
ու ծանր աշխատանքը զոր ինքզինքին պարտա-  
դրած էր, տարիներ առաջ իր ջղային դրութիւ-  
նը խանդարած, մէկ աչքը փճացուցած եւ զին-  
քը հիւանդկախ վիճակի մը մէջ ձգած չըլլար,  
ինչ որ եւ պատճառ եղեր է իր յարարերարար

վաղածամ մահուան: Պէտք է կարգալ գեղեցիկ  
յօդուածը զոր իր արժանաւոր ընկերը Հ. Ներ-  
սէս Ակինեան նուիրած է անոր՝ Հանդէսի վեր-  
ջին թիւին մէջ, զազափար մը կազմելու համար  
այն ծովածաւալ բազմակողմանի հմտութեան  
վրայ զոր ամբարած էր Տաշեան՝ մեծ մասամբ  
ինքնօգնարար, եւ ընդարձակութեան ու այլա-  
զանութեան վրայ այն բանասիրական պատկա-  
սելի գործին զոր ան կը թողու, եւ սրուն մէջ՝  
գլխաւոր երկասիրութիւններն են Վիեննայի  
Միթիթարեան մատենադարանի ձեռագրաց քն-  
նական «Տուցակ»ը, Հ. Գաթրըճեանի «Պատա-  
րագաժատոյցը Հայոց» գրքին վերհրատարա-  
կումը՝ իր կողմէ կարեւոր լրացումներով,  
Խանկազին ծանօթագրութիւններով ձօխացած,  
Հ. Քերովրէ Սպենեանի «Ուսումն հայրենի գա-  
սական լեզուի» անտիպ աշխատութեան հրա-  
տարակումը՝ իր կողմէ լրացուած: Այս վեր-  
ջին գործին լրացումը ինք ըմբռնեց ամենալայն  
ծրագրով մը, եւ զոր ինքն իսկ ինծի պարզեց  
1898ին երբ Վիեննա կը գտնուէի, այն է գրել  
ամբողջական պատմութիւնը հայերէն լեզուին,  
նախամեսրոպեան ամենահին շրջաններէն մին-  
չեւ մեր օրերը՝ անոր ծագումն ու բազմաթիւ  
փուլերէ անցնող բնաշրջութիւնը մանրամասնօ-  
րէն ցոյց տալով. վիթխարի ու ամենադժուար  
ծրագիր, որուն այլ եւս պատրուակ մը կը դառ-  
նար Հ. Սպենեանի հակիրճ աշխատութիւնը,  
ոսկեդարեան հայերէնին նուիրուած: 1920ին լոյս  
տեսան «առաջին հատոր»ին Ա. Գ. պրակները,  
երկու ստուար գրքեր: Այդ ջախջախիչ աշխա-  
տութիւնն է որ խախտեց Հ. Տաշեանի առող-  
ջութիւնը. անկից յետոյ՝ ատեն մը ստիպուե-  
ցաւ աշխատանքները դադարեցնել, դարձանուե-  
լով ու հանդէսով իր ուժերը վերադանելու  
համար. ու թէեւ բաւական բարուքած էր իր  
առողջական վիճակը, եւ կրցաւ վերջին տաս-  
նեակ տարիներուն որոշ թուով մենագրութիւն-  
ներ յօրինել այլազան ու շահեկան նիւթերու  
վրայ, ինքզինքն ի վիճակի չղգաց այդ մեծ  
ծրագիրը ամբողջապէս ի յանդ հանելու: Հ.  
Ակինեան կը գրէ թէ «հեղինակին անտիպ մը-


նացած ձեռագիրներուն մէջ Երեւան եկած եւ հատուածներ որ այդ դործին կը վերաբերին եւ զոր Միարանութիւնը մտադիր է հրատարակել իրր Ե. եւ վերջին մաս Ա. Հատորին: Հ. Տաշեան 1931ին սկսաւ հրատարակել «Հաթեր եւ Ուրարտեանք» ուսումնասիրութիւնը որ, կը գրէ Հ. Ակինեան, լրացուցիչ յաւելուած մըն է այս աշխատութեան, եւ իր ամբողջութեամբ առանձին հատորով մը լոյս պիտի տեսնէ շուտով:

Հ. Ակինեան կը պատմէ գրուող մը Հ.Տաշեանի կեանքէն, որ որոշ ցոյց կուտայ ողբացեալ հայ գիտունին բացասիկ արժէքը: 1914ին, իր «Վարդապետութիւն առաքելոց» անվանեալ ական մատենի քննութիւն գերմաներէն շարագրուած աշխատութիւնը Երբ կը տանի անձամբ յանձնել Պերլինի մեծանուն գեոլոգիալոգ Հարնաքին, խնդրելով որ զայն հրատարակէ Texte und Untersuchungen շարքին մէջ, Հարնաք քննելով այդ աշխատութիւնը խորու-

ներու համար հարկաւոր դուրը: Տաշեան կը մերժէ կիսկատար հրատարակել իր դործը: Բայց այդ աշխատութեան բովանդակութենէն եւ Հ. Տաշեանի հետ խօսակցութեանց մէջ անոր ցոյց տուած բազմակողմանի հմտութենէն գրաւուած, գերման ուսուցչապետը կ'առաջարկէ Պերլինի համալսարանական ուսուցչապետներու ժողովին Հ. Տաշեանը անուանել Կասերական Մատենագարանի արեւելեան բաժնի մատենագարանապետ եւ Համալսարանի արեւելեան լեզուներու եւ մատենագրութեան դասախօս, եւ առաջարկը միաձայնութեամբ կ'ընդունուի: Արքահայր Այսնեան, որուն կը հաղորդուի այդ որոշումը, կը մերժէ զայն, յայտարարելով որ Միարանութիւնը պէտք ունի Տաշեանի: Արքահայրն անշուշտ լաւ է ըրած այդ առաջարկը մերժելով, որովհետեւ ոչ միայն Միարանութիւնը, այլ հայ ազգն ու բանասիրութիւնը պէտք ունէին Տաշեանի, եւ ան զանալով Պերլինի Համալսարանին դասախօս ու մատենագարանապետ, գերմաներէն լեզուով պիտի այլ եւս առաւելապէս գրէր իր աշխատութիւնները եւ հայ բանասիրութիւնը մեծ կորուստ մը պիտի ունենար:

Փրոֆ. Մեյլէ օր մը ինծի կ'ըսէր՝ «Հ.Տաշեան մեծ գիտուն մըն է. իր «Յուցակ»ը միայն կը բաւէ որպէս զի Եւրոպայի Գիտական Կաճառներէն ունէ մէկուն զոները բացուին իր առջեւ, եթէ ինք փոփաք յայտնէ անգամակցելու»: ու կ'աւելցնէր «Այդ էրզրում ծնած Հայր, որ զալով Վիեննա ու շիման մէջ մտնելով Եւրոպական գիտութեան հետ, յանկարծ կը գտնայ Եւրոպական չափանիշով կատարեալ գիտուն մը, առիկա ինքնին կ'ապացուցանէ թէ Հայ ցեղին մէջ քաղաքակրթական հինաուրց ուժ մը կայ թաքուն»:

1898ին Վիեննա, ուր մէկ ամսէ աւելի մընացի, ամէն օր կ'երթայի վանքը, ձեռագիրներէն մէկ քանին (մասնաւորապէս տաղարանները) ուսումնասիրելու. յաճախ ձեռագիրները կը ձգէի Հ. Տաշեանին հետ խօսակցելու բեղմ-



Հ. Գաղարու Տաշեան

պէս կը գնահատէ զայն, սիրով կը հաւանի հրատարակել, բայց պայմանով որ յապաւուրեալ իրորդ մասը՝ հայերէն, արարերէն ու եթոզպացերէն բնագիրներու բաժինը, պատճառաբանելով թէ իր տպարանը չունի յիշեալ լեզու-

նաւոր հաճոյքն ունենալու համար. մեր թոսակցութիւնները կը թաւալէին հայ ազգի ծագման, հին ու նոր պատմութեան, լեզուին ու գրականութեան հետ կապ ունեցող հարցերուն վրայ. Ի՞նչքան բան սորված եմ իրմէ: Ու ինչքան քաղցր յիշատակ պահած եմ այդ համեստ, հեղ, բարի մարդէն, այդ գիտակից ու բարձր հայրենասիրութեամբ մը տոգորուած ազնիւ ու տաք սրտով Հայէն, որոնց ետեւ կը թաքչէր ճշմարտութեան անդուլ ու տաժանաշխատ հետախուզման նուիրուած խորաթափանց մոքով ու անձայրածիր հմտութեամբ պատկառելի ու խստամբեր գիտունը: Իմացականութեան ու աշխատանքի հերոս մըն է որ կ'իյնայ՝ այլ եւս չկանգնելու համար՝ իր մտաւոր դատանքի դաշտին մէջ, գրիչը ձեռքը: Մեր ժամանակներու մեծագոյն Հայերէն մէկն է որ կ'անհետանայ: Անհուն ցաւը զոր այդ մահը կը մեզի կը պատճառէ, կը մեղմանայ այն հաւաքովը թէ մեր ցեղը, մշտաւոյց, եւ աւելի քան երբեք բեղմնաւոր, կարող է վաղը ուրիշ Տաշեաններ յարուցանել իր ծոցէն:

Մահ Հ. Ներսէս Անդրիկեանի. - Լրագիրներէն իմացայ թէ Պոլսոյ մէջ վախճաններ է Հ. Ներսէս Անդրիկեան: Ան Մուշէն եկած էր, իր ընկերով՝ ողբացեալ Հ. Կարապետ Տէր Սահակեանին հետ, Ս. Ղազարու վանքը, եւ անոր պէս ինքն ալ վանքին մէջ իր կրթութիւնն ստանալէ յետոյ՝ Միարանութեան անդամ դառնալով, Ս. Ղազարու երիտասարդ ու փայլուն գրական ուժերէն մին հանդիսացած էր: Բազմալէպին մէջ հրատարակեց գրական հին ու նոր հայ դէմքերու եւ գործերու վրայ յօդուածներ, որոնց մէջ անձնական տեսութիւններ եւ ինքնատիպ ոճ մը ի յայտ կուգային: Ու սկսաւ նաեւ նոյն հանդէսին մէջ ի լոյս ընծայել Փաւստոսէն ներշնչուած պատմական վէպ մը, որ արժէքաւոր գործ մըն էր, եւ զոր գծրաղղարար կիսաւարտ թողուց: Պատերազմէն քիչ առաջ, յանկարծ իմացանք որ հողեկան տագնապ մը

ունեցեր ու վանքէն - ու կարծեմ նաեւ կրօնաւորական կեանքէն - հեռանալով գացեր էր Պոլիս, ուր եւ այլ եւս մնաց մինչեւ մահը: Ի՞նչ բնոյթ ունէ՞ք այդ տաղնապը, ի՞նչպէս եղաւ որ այդ գրական անթխտելի ձիրքերով օժտուած մտաւորականը՝ վանքէն հեռանալէ յետոյ այլ եւս լուռ ու ամուլ մնաց տարիներով ու թաղուեցաւ մոռացութեան մէջ, այդ մասին որոշ ծանօթութիւն մը չունիմ: Անհրաժեշտ է որ Ս. Ղազարու Միարանութիւնը հատորի մը մէջ ամփոփէ իր այդ նախկին եղբայրակցին գրական էջերը, որոնք արժանի են պահպանուելու, ինչպէս որ նոյնքան եւ աւելի անհրաժեշտ է որ ան հատորի մը մէջ ամփոփէ Հ. Կարապետ Տէր Սահակեանի զուտ գրական արտագրութիւնները (յօդուածներ, բանաստեղծութիւններ, որ Բազմալէպի մէջ երեւցած են կամ անտիպ կը մնան, ու պատմական վէպը, զիցագնահաշունչ քերթուածներով խառն, որ դրքի ձեւով մասամբ միայն լոյս տեսաւ եւ որուն հրատարակումը ընդհատուեցաւ հեղինակին 1915ին Տրապիզոնի մէջ նահատակուելուն հետեւանքով):

Ու քանի որ ցանկութիւններ յայտնելու վերայ եմ Ս. Ղազարու Միարանութեան, պիտի ատնոց աւելցնեմ նաեւ հետեւեալ հարցումն ու խնդրանքը: Հ. Արսէն Ղազիկեան վախճանեցաւ Փատուայի մէջ յանկարծական անակնկալ մահով մը որ մեր բովանդակ ազգին խորին յաւ պատճառեց. ան կիսաւարտ կը ձգէր իր Հօյ Մատենագիտութեան ստուար ու կարեւոր աշխատութիւնը. այդ աշխատութիւնը արլեօք յառաջացած էր այն աստիճան որ իր ընկերներէն ոմանք կարենան լծուիլ այդ գործին, զայն աւարտել եւ հրատարակել, ու Միարանութիւնը մտադիօր է այդ աշխատանքը կատարել. ուրախ կ'ըլլայինք եթէ Միարանութիւնը այս հարցման հաճէր որոշ պատասխան մը տալ: Միւս խնդրանքս այն է որ Ս. Ղազարու Միարանութիւնը Հ. Արսէն Ղազիկեանի մարմինը չթողուր ընդ միշտ Փատուայի մէջ ուր ան վախճանեցաւ ու թաղուեցաւ, այլ փոխաշէր

զայն Ս. Ղազար: Գիտեմ որ Փատուայի մէջ կը  
 Հանգչին ուրիշ Մխիթարեաններ ալ, ինչպէս շ.  
 Նուրիխան, եւն. բայց շ. Արսէն մեծ Պէմբերէն  
 մին եղաւ Մխիթարեանն Մխարանութեան. մեր  
 ժողովուրդը, որ անոր վաղաժամ մահը միա-  
 հաղոյն ցաւի արտայայտութիւնով մը ողբաց  
 իրր ստաջնակարգ ուժի մը կորուստը, կը սպա-  
 սէ որ անոր մարմինը հանգչի շ. Արսէն Բաշ-  
 րատունիի ու՛շ. Եղուարդ Հիւրմիւզի շիրմ-  
 ներուն մօտիկ, հովանոյն տակ այն վանքին ու-  
 բուն ծոցին մէջ ան երկար տարիներ անխնջ ու  
 խանդավառ դատանքով մը մեր արդի հայերէնն  
 ու մեր թարգմանական գրականութիւնը ճօրա-  
 ցուց:

Նոր հրատարակութիւններ. Բաղմաթիւ են  
 այս վերջին ամիսներուն Երեւանի մէջ լոյս տե-  
 սած գրական կամ բանասիրական գործերը: Ա-  
 նոնց վրայ՝ եւ Խորհ. Հայաստանի ընդհանուր  
 մտաւոր գործունէութեան մասին՝ Երեւանեան  
 տպագրութեանցս նուիրած յօդուածներուս  
 մէջ աւելի երկար պիտի խօսիմ. հոս կ'ուղեմ  
 միայն յիշատակել այդ հրատարակութիւնները  
 որ ինծի տրուեցան Երեւան գտնուած միջոցիս  
 կամ զոր ստացայ Փարիզ հասնելէս ի վեր, եւ  
 որոնց մէջ կան մեծարժէք գործեր: Մանուկ Ա-  
 բեղեան ստուար հատորով մը ի լոյս բնծայած է՝  
 «Հին գուտանական ժողովրդական երգեր»  
 ախտորսով՝ Գուշակեան տաղերու վրայ իր բա-  
 նասիրական մանրակրկիտ ուսումնասիրու-  
 թեանց շարքը որ նախ երեւցաւ «Պետ. Համալ-  
 սարանի Տեղեկագրի» քանի մը թիւերու մէջ եւ  
 որուն բովանդակութիւնը՝ բաց ի քանի մը կէ-  
 տերէ որոնց մէջ համամիտ չեմ իրեն եւ որոնց  
 մասին պիտի խօսիմ ուրիշ տեւե՛ վերջին ծայր  
 շահեկան է: Յովհաննէս Յակոբեան հրատարակ  
 հանած է՝ Մելքոնեան Փօնտի հրատարակու-  
 թեանց կարեւոր շարքին մէջ՝ Ուղեգրութիւն-  
 ներու առաջին հատորը որ, Դրաստամատ Սի-  
 մոնեանի յառաջարանով մը, կը պարունակէ Ա-  
 բեղեղք ճամբորդոյ Եւրոպացիներու (ԺԳ. Լն

ժՁ. դար) ուղևորական յուշագրութեանց Հա-  
 յաստանի, հայ ժողովրդի եւ մեր հայրենիքին  
 մօտիկ գտնուող եւ Հայ բնակչութիւն ունեցող  
 երկիրներուն նուիրուած հատուածներուն  
 թարգմանութիւնը, խնամքով կատարուած եւ  
 ընդարձակ համալից ծանօթագրութիւններով  
 ընկերացած յաջորդ հատորներու մէջ պիտի  
 Երեւան ժՁ. դարէն մինչեւ մեր օրերը Աբեղեղք  
 ճամբորդած Եւրոպացիներու նմանօրինակ  
 հատուածներուն թարգմանութիւնները: Գուր-  
 գէն Մարտի ի լոյս բնծայած է Մանկութիւն եւ  
 պատանեկութիւն հատորփոյ, ղմայլելի գործ  
 մը, հոսուն, թրթուռն, արծակով, ուր յուզ-  
 մունք, խանդադատանք ու չարածճի սիրուն  
 սրամտութիւն մը իրարու կը խառնուին, եւ ու-  
 բուն մէջ երիտասարդ գրողը պատմած է Վանի  
 մէջ իր մանկութեան տեսիլները, պատերազմի  
 շրջանին Կովկաս փախուստի ու յետոյ Աղեք-  
 սանդրապոլի Ամերիկեան որբանոցին մէջ ան-  
 ցուած պատանեկան կեանքի յիշատակները:  
 Վաղարշակ Նորենց հրատարակած է իր բանաս-  
 տեղծութեանց երրորդ հատորը, Լիրիկական  
 Փրօստ, ուր կը գտնենք այդ թանկագին քնա-  
 բերդակէն շատ գեղեցիկ էջեր՝ ինչպէս Լոռու  
 ձորը, բայց ուր դժբաղդարար յեղափոխական  
 զազափարարանութեան քարոզը աւելի տիրա-  
 կան կ'երեւայ քան զուտ բանաստեղծութիւնը,  
 մինչ հակառակը կը գտնենք նախորդ հատորե-  
 բուն մէջ:

Պետհրատի ի լոյս բնծայած նոր գործերուն  
 մէջ ուշագրաւ են Վահան Թոթովենցի երկրորդ  
 հատորը Բագու մեծ վէպին, որ շորս մասէ  
 պիտի բաղկանայ եւ կենդանի ու ճարտար պատ-  
 կերացում մըն է Բագուի բանասիրական մըջա-  
 վայրին մէջ ընկերվարական յեղափոխութեան  
 բոլոր փուլերուն՝ պատերազմէն առաջ ճարա-  
 կան բեթիմի տաւն ստորերկրեայ գործունէու-  
 թեանէն մինչեւ յաղթանակի օրերը, Ստեփան  
 Զօրեանի՝ որ Խ. Հայաստանի լուսպոյն վիտա-  
 գիրներէն մէկն է, Սպիտակ Լաղաքը, մեր երկ-  
 ի այժմեան կեանքէն ներչնչուած շատ շահե-

կան վէպ մը, եւ երկուստարդ Նարիրի Զարեաթի Բուշանի Քարալը տաղաշափեալ վիպակին (քիչ մը շատ «լրագրական») երկրորդ վեպ մը չափուած տղապստութիւնը: Պետհրատը ի լոյս ընծայած է նաև իր ուսեւրէն գործերով վաղուց ծանօթ տաղանդաւոր գրագիտուհի Մարիէտա Շահինեանի Խորհ. Հայաստանի կեանքին նուիրուած վէպի մը հայերէն թարգմանութիւնը, Դերենիկ Դեմիրճեանի - որ մեր երկրի առաջին գրագէտներէն մին է եւ բազմաձեւ ու ճոխ գրական արտադրութեամբ մը կը մասնակցի այնպիսի մասուր շարժումին, «Երկրութեւ ժողովածու» ի առաջին հատորը, որ կը պարունակէ ստուար շարք մը պատմուածքներու, Երբանդակի «Երկրի ժողովածու» ի վեցերորդ հատորը, որ կը գտնենք մեծանուն հեղինակին հինգ թատերգութիւնները, Պարսկեանի «Երկրի ժողովածու» ի առաջին երեք հատորները եւ (Մեծապատիւ Մուրացկաններ, Քաղաքապարտքեան վնասները, Խիկարի գուշակուքիւնք, - Պաղտասար Աղբար, Արեւելեան ատամնաքոյժ, Շողոքոքը, Պոռոյգ, Երկու տիրոջ ծառայ մը, - Ազգային ջոջեր) առաջին հատորին սկիզբը կը գտնուի Արսէն Տէրազրեանի ընդարձակ ու շահեկան մէկ ուսումնասիրութիւնը: Պետհրատը ի լոյս ընծայած է գարձեալ այս վերջերս Եղիշէ Զարեանցի «Երկեր»ը, մեծազիր ստուար շքեղատիպ հատոր մը ուր Հայութեան ներկայ պատմական բողոքի մեծ բանաստեղծին ստանաւոր ու արձակ գրուածքներէն շատերը ամփոփուած են (բայց ո՛չ բոլոր անկորուստ էջերը, որոնցմէ սմանք կը պակսին հոն), Պետրոս Դուրեանի մասունքի վաթսուներեակին առթիւ՝ անմահ քնարերգակին բանաստեղծութեանց մեծագոյն մասին ճաշակաւոր սիրուն տպագրութեամբ վերհրատարակուած մը՝ յառաջարանով մը Ալաղանի եւ Նորենցի որ եւ կազմողներն ու խմբագրողներն եղած են հատորին, Սայազ - Նովայի ամբողջական գործին զեղատիպ ու խնամեալ հրատարակութիւն մը, կատարուած վաստակաւոր բա-

նասէր Գարեգին Լեւոնեանի խմբագրութեամբ (ընդարձակ ներածական սեւտութեամբ, ծանօթագրութիւններով եւ բաւարանով) ու յառաջարանով Պողոս Մակինցեանի, որ Արեւելահայոց լուսագոյն գրական քննադատներէն մին է, եւ Մարտիկ Կոբքի «Ընտիր Երկեր»ու շարքի առաջին հատորը, «Մանկութիւն», թարգմանութեամբ շնորհալի վիպող Արաղի: Պետհրատը ի լոյս ընծայած է նաև սերիշ գրքեր, զոր զեւ չեմ ստացած, ինչպէս օրինակի համալ. Հ. Աճառեանի հսկայ «Բառարան»ին վեցերորդ ու վերջին հատորը, Երբանդակի «Կեանքի Իսկից» գործը, երկու հատոր, մին երկու տարի առաջ տպուած եւ սպառած, երկրորդը այս վերջերս կրկնցած, եւ որոնց մէջ ամփոփուած են հեղինակին անձնակազմ կեանքի յիշողութիւնները՝ մանկութենէն մինչեւ վերջին շրջանը, սբանջելի գործ, որմէ քանի մը հատուածներ կարդացած եմ Նոր Ուղիի մէջ:

«Մեկքոնեան Փօնտ» ի յանձնաժողովը, որուն ընդհանուր քարտուղարը՝ Յովհ. Յակոբեան՝ իր գերը լուսագոյն կերպով կը կատարէ, հրատարակած է նաև վերջերս Կոմիտասի ստեղծագործութիւններ Սպիրիդոն Մելիքեանի, տաղանդաւոր երաժիշտ եւ հմուտ ու թափանցող երաժշտագէտ, որ արդէն վերջին տարիներու ընթացքին 5-6 արժէքաւոր ուսումնասիրութիւններ հրատարակած ունի հայ երաժշտութեան մասին, Երուանդ Շահաղիկ կազմած ու խմբագրած «Դիւան Միքայէլ Նալբանդեանի» պատուական հատորը, որու մասին Անահիտի ներկայ թիւին մէջ ունինք յօդուած մը մեր աշխատակից Ռուբէն Բերբերեանի, ու վերջապէս «Մանր հետազոտութիւններ (Պեղանդեան քարտէզի Hariza կայարանը եւ Արարական արշաւանքները Հայաստանում)» գրքոյկը եւ «Կըշիոնները եւ շափերը հնագոյն հայ ազգիւրներում» ուսումնասիրութիւնը բազմաբաղուն բանասէր Յակոբ Մանանդեանի, որ վերջին տարիներուն ի լոյս ընծայած էր արդէն շարք մը մե-

ծարժէք աշխատութիւններ, «Գիտողութիւններ հին Հայաստանի շինականների գրութեան մասին մարդկանութեան շրջաններում», Հայաստանի արքունի հարկերը մարդկանութեան շրջանում», «Նութեր հին Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան» (Ա. և Բ.), «Հայաստանի հին ճանապարհները». նոյն գիտունն է որ լուծում մը դտաւ (լուծում մը որ այլ ևս վերջնական կը թուի ինձի) Խորենացիի ապրած ժամանակի անդձուածին՝ ընդարձակ երկասիրութեան մը մէջ որ ի մօտոյ պիտի լոյս տեսնէ և որուն ամփոփոյքը պարունակող տետրակ մը «Հայաստանի կուլտուրայի պատմութեան Ինստիտուտ» ի նամքով հրատարակուած՝ վերջերս երեցաւ. նկատի ունենալով այդ հարցի մեծ շահեկանութիւնը, Անահիտի ներկայ թիւին մէջ կ'արտատպեմ այդ ամփոփոյքը: Պէտք է վերջապէս յիշատակեմ նաև «Պ. Հ. Գիտութեան և Արուեստի Ինստիտուտ» ի տեղեկագիրները որ յաջորդած են «Համալսարանի Տեղեկագիրներուն», և «Գիտութիւնների Ինստիտուտ» ի Տեղեկագիրը որուն առաջին թիւը նոր ստացայ, ստուար հատորներ որ Հայաստանի ամենէն հմուտ գիտուններէն և բանասէրներէն ընդարձակ ուսումնասիրութիւններ կը պարունակեն, և Գրական քերք (Ալազանի խմբագրութեամբ) ու Խ. Արուեստ (Ազատ Վշտունիի խմբագրութեամբ) քանի մը ամիսէ ի վեր լոյս տեսնող պատկերազարդ պիտուն պարբերաթերթերը՝ նուիրուած գրական և գեղարուեստական կեանքին: Կը ցաւիմ որ այս բոլորը յիշատակել միայն կարող եմ հոս, ատոնց վրայ սեւի մանրամասնօրէն խօսիլը թողլով ապագային:

Ինչպէս կը տեսնուի վերեւ յիշատակուած գրքերու ցուցակէն (որ դեռ շատ պակասաւոր է, եթէ հաշուի դնենք վերջերս երեցած այն բոլոր գրքերն ալ զոր չեմ ստացած, և հրատարակուելու վրայ եղող աւելի բազմաթիւ գործերը որոնք ծանուցուած են), Խորհ. Հայաստանի մէջ գրական ու բանասիրական արտադրութիւնը մեծ ճոխացման ու զօրացման

չըջան մը թեւակոխած է, ու հետզհետէ կը ձգտի ընդլայնել իր սահմանները ու դառնալ բազմակողմանի:

Արտասահմանի հայ հրատարակութիւններէն պէտք է յիշատակեմ Թորգոմ Գուշպեան պատրիարքի հանգուցեալ Եղիշէ Դուբեանի կեանքին ու գործին նուիրած գեղեցիկ մենագրութիւնը, որ՝ նախ Դահլիշի Արեւ թերթին մէջ լոյս տեսած՝ այժմ երեցած է իբր առաջին հատոր «Դուբեան Մատենադարան» ի (և իբր լոյս պիտի տեսնէ Պետրոս Դուբեանի «Ամբողջական գործը», զոր կրնայ միայն հրատարակել Երուսաղէմի Միաբանութիւնը, որուն մօտ կը գտնուին Պետրոսի բոլոր ձեռագիրները), Հ. Ներսէս Ակինեանի «Դասական հայերէնը և Վիեննական Միթիթարեան դպրոցը», օսկեղարեան հայերէնի գիւտի մանրամասն պատմութիւնն ու լուսարանութիւնը պարունակող կարելոր աշխատութիւն մը, և նոյն յօքնաջանն ու հմուտ բանասէրին «Եղիշէ վարդապետ և իւր պատմութիւնն Հայոց պատերազմին» մատենագրական ու պատմական ուսումնասիրութեան առաջին մասն ամփոփող հատորը, «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» մատենաշարին եօթներորդ հատորը, որ կը պարունակէ ողբացեալ տաղանդաւոր գրագէտ Տիգրան Զօկիւրեանի վանքը և Հերասր գեղեցիկ վիպակները, Գեղարքունիի «Լուրեր Քաղքէն» ինքնատիպ վէպը որ Անահիտի մէջ երեւայ յետոյ հատորով լոյս տեսաւ, շահեկան նորեկի մը՝ Փայլակ Միքայէլեանի Արեւ, Արեւ, զգայուն վիպակը, (մատենաշար «Յատաջ» թիւ 2), Թորոս Ազատեանի Ազրիւր Անմահութեան փափուկ ու երգեցիկ տաղաշարքերու երրորդ հատորիկը, Նշան Պէշիկթաշլեանի երգիծական ստուար հատորը, ուր ամփոփուած են երիտասարդ ծանօթ գրագէտին ծաղրարանական լուսագոյն արտադրութիւնները ինչպէս «Փարաւոն Աէմ - Անտոն»ը, «Իշխան Արշակունի»ն, և ուր սակայն կան ինչ ինչ էջեր որ արժանի չէին այդ հատո-

րին մէջ մտնելու, և Արեւ – Անճրեւ տխուրացող բանաստեղծութեանց հաւաքածուն վաճէ վաճեանի (որ մեր Անահիտի ընթերցողներուն ծանօթ ու սիրելի «Սարգիս Մեհեան»ն է), զեղեցիկ հատոր մը ուր այդ երիտասարդ շնորհալի գեթոգը (որ նաև գաղափարալից ու նրբաձեւ արձակագիր մըն է, ինչ որ պիտի տեսնուի իր քիչ ատենէն հրատարակելիք էջերէն) այնիւ զգայնութեամբ մը թրթռուն ու ներդաշնակ արուեստով մը իրականացած իր տաղերուն առաջին փունջը կ'ընծայէ մեր հասարակութեան:

Արտագրութեան ուրիշ կարգի մը մէջ, յիշենք նոր երեւցած զրքերէն, Ի՞նչպէս վարել արդի կեանքը, հրատարակութիւն Պոլսոյ վաստակ շարժաթերթին՝ հեռուողութեամբ Տօքթ. Վաչէի, Տիկին Ճինա Լոմպրոզի և կարգ մը յայտնի տնտեսագէտներու), Բեդիա-Լանի «Կրօնք և կեանք», կրօնագիտական և բարոյագիտական գասագիրք մը, հրատարակութիւն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, տպագրուած Երուսաղէմ Սրբոց Յակոբեանց Վանքին մէջ, Նորայր Վրոյրի Հայ Բառերու Ազդիւրները» ստուգարանական ուսումնասիրութիւնը, ուր հեղինակը հայերէնին հնգերու պական գրողներ ընդունելով հանդերձ՝ ս՛ճական լեզուներու (բարելոներէնի, ասորեստաներէնի, երբայեցերէնի) հետ բառերու շատ ունի մեծ ազդակցութիւն մը ունենալը կը ձգտի ցոյց տալ բազմաթիւ օրինակներով. այս թեզին վրայ մեր լեզուագէտները կ'արժէ որ իրենց կարծիքն արտայայտեն. պիտի միայն գիտել տամ որ Վրոյր ի նկատի չէ ունեցած ոչ ուրարտերէնը և ոչ հաթերէնը, այլ միայն մեր դասական հայերէնի խումբ մը բառերուն (թուով 1200) սեմական կամ հնգերուպական բառերու հետ ունեցած նմանութիւնն ի վեր հանած է. ինծի կը թուի թէ սեմական այդ հին լեզուներուն հետ հայերէն այդ կարգի բառերուն կապը մեր հին ուրարտերէնէն ու թերեւս նաև հաթերէնէն սկսած և յետոյ հայերէնին գոխանցուած ըլլալու է: Այս բանի մը հաստատու-

րուն վրայ էթէ աւելցնենք Մշակոյթի Օր (հրատարակութիւն Փարիզի Գրական Ակումբի) և Հայ Մայրերու Տարեցոյցը (հրատարակութիւն Լիոնի «Հայ Մայրերու Միութեան») զրական հաւաքածոները, Պոլսոյ Ազգային Հիւանդանոցի 1933ի «Տարեցոյց»ը, «Երեքարեան նպատութիւն Պալատու Ս. Հրեշտակահետ և կեղեցոյ» պատկերազարդ ստուար հատորը, և Պ. Մ. Սարեանի կարեւոր զրքոյկը (Ֆէրի Անուբլի և Անտուծոյ դէմ պատերազմ, Պոլիս Նուրը Օսմանիէի մէջ Իրքիստականներու գաղտնի որոշումները Հայոց բնաջնջման մասին), պատերազմի ընթացքին իթիհատական վոճմակին հայաջինջ եղևոնը ներքնապէս արտորդ ու յուսարանող պատմական վաւերացում մը, զոր ամէն Հայ պէտք է կարդայ, կ'ունենանք արտասահմանի մէջ այս վերջին հինգ – վեց ամիսներուն զրքի ձեւով երեւցած հրատարակութեանց ամբողջութիւնը, որ հականակ այնքան աննպաստ պայմաններու՝ բաւական ճորս է և՛ որոշ արժէք մը կը ներկայացնէ. պէտք է միշտ նկատի ունենալ անշուշտ՝ որ մեր արտասահմանեան զրական ու բանասիրական արտագրութեանց մէկ մեծ մասը – մեծագոյնը նոյն իսկ – հանդէսներու և լրագիրներու մէջ է որ կ'երևայ:

Տիկին Փանին Մէյի վէպը. – Անցեալ քրոնիկիս մէջ խօսելով արտասահմանի այն հայ զրողներուն վրայ որ օտար լեզուով արժէքաւոր գործեր կ'արտագրեն, յիշատակած էի տիկին Յակոբ Անտոնեանի Janine May ստանուումով Փարիզի մէջ նոր հրատարակած La Jeune Fille au masque (Դիմակաւոր աղջիկը) վէպը և մասնանիշ բրած էի անոր մէջ ի յայտ եկած հոգեբան – վիպասանի առաջնակարգ տաղանդը: Այդ զիրքը փարիզեան մամուլին մէջ զրտած է արտակարգ յաջողութիւն մը, զոր սկսնակի գործ մը քիչ անգամ կը գտնէ և որուն կը սպասէի սակայն. այդ վէպին վրայ ներքողալից տողերով իրենց կարծիքը յայտնած են

Candideի, Les Nouvelles Littérairesի, Minervaի, Le Carnet de la Semaineի, La Libertéի, L'Intransigeantի, L'Européenի, Neptuneի, Le Moisի, Figaro illustréի, Eclairի, Gazette Médicale de Franceի, Լիոնի Bulletin des Lettresին և La Vie Lyonnaiseին, Ռուսների La Dépêcheին գրական քննադատները՝ հաս պիտի տամ թարգմանութիւնը՝ այդ գնահատական գրուածքներու կարեւորագոյններէն մէկ քանիին: Էտոն ժալու կը գրէ՝ Լէոնովէլ Լիբրէտէրին մէջ՝ «Տիկին ժանին Մէյ փորձուած է գրել շատ փափուկ խնդրոյ մը մասին, որ բոլորովին նոր է, բայց զոր ան ճարտարորէն նորացած է ինքնատուութեամբն այն հանգամանքներուն զոր կը պարզէ մեր աչքին: Դժնդակ նիւթ մըն է, զոր այնքան թարմութեամբ ու զգայնութեամբ կը ներկայացնէ որ ունէ վայրկեան ան մեղ չի նեղեր: Եւ սակայն մօր և աղջկան միջև սեռային մրցակցութիւնը ցաւազին քէմ մըն է, զոր տիկին ժանին Մէյ աւելի ևս կսկծալի դարձուցած է...: Շատ աղուր գրական սկզբնաւորութիւն մըն է աս»: Պ. Պէրնար տը Վօ կը գրէ Քանտիտի մէջ. «Դիմակաւոր աղջիկը, տիկին ժանին Մէյի առաջին վէպը, մեղի կը յանձնէ վրդովիչ խոստովանանքը մանկամարդ աղջկան մը որ դէպքերու բերումով իր մօրը սեռային մրցակիցը կը դառնայ, բայց հակառակ իր կամքին, վախի, սուղումի զգացումով մը, որ կրնայ բաղդատուիլ Հիփոփոթիին սիրահարուած Ֆէտրի զգացումին: Հոս սակայն երկուքն ալ կը սիրեն զլրար ու մեղսակիցները կը ճգնին իրենց սիրոյն բոցերը ծածուկ պահել այն կնոջմէն որ անշարար գանոնք կը լրտեսէ ու անոնցմէ կը կասկածի: Ատիկա կ'ընեն ոչ կեղծաւորութեամբ, ցած մաքրիվէլականութեամբ, այլ գթութենէ մղուած, նոյն իսկ զորովէ՝ հիւանդ, հաշմանդամ էակի մը համար, որմէ կ'ուզեն ամէն նոր բարոյական տառապանք հեռացնել...: Ամբողջ տառմը պարփակուած է միեւնոյն յարկին տալ կենսաշրջութեանը մէջ այդ երեք կանկներուն, որ

կը գտնուին ամենէն պարզ կացութիւններէն մէկուն մէջ զոր կարելի ըլլայ երեւակայել... Վէպին այդ երեք գլխաւոր անձնաւորութեանց հոգեկան անդամահատութիւնը կատարուած է այնքան զօրութեամբ որքան նրբութեամբ և թաքթով (ու Աստուած գիտէ ինչքան քաւրպէտք էր այսպիսի նիւթի մը մէջ), ու նոյն իսկ թրթուումով մը որ ամբողջ գործին կը փորանցէ չես գիտեր ինչ հոգեխոտով շեշտ մը...): Միներվայի մէջ ժան Շապան կը գրէ. «Ահա՛ շատ նշանակուող սկզբնաւորութիւն մը: Ժանին Մէյ Հայուհի մըն է, Պոլիս՝ Նօթր Ծառ տը Լիոնի Ֆրանսացի մայրապետներուն զպոսքը իր կրթութիւնն ստացած և Ամերիկահայու մը հետ ամուսնացած... իր առաջին վէպին համար ընտրեր է նիւթ մը միանգամայն հասարակ ու վտանգաւոր, բայց զայն արտադր. ծ է այնքան ճշգրտութեամբ, ինչպատեթեամբ, խորին զգայնութեամբ, իր անձնաւորութիւններն այնքան թարմ մթնոլորտի մը մէջ մխրճած է, որ յաջողած է բոլորովին ինքնատիպ՝ ու սրտաճմլիկ գեղեցկութեամբ՝ զորօք արտադրել...: Յուզիչ պատմութիւն, որ յաճախ կը յիշեցնէ Ժուլիէն Կրինի ինչ ինչ կջլորը՝ իրենց մթնոլորտով, հոգիներուն որակը՝ վերլուծման խորութեամբ, փափկերանդ պատկերացումներով ամերիկեան գիւղական տեսարաններու զոր քիչ կը ճանչնանք: Այս սկզբնաւորութիւնը բարեկուշակ է երիտասարդ հեղինակին գրական ասպարէզին համար»: Ֆիկալօ կը գրէ՝ «Իգական գրականութեան աշխարհէն մէջ, ահա նոր վիպասանուհի մը, տիկին ժանին Մէյ, Դիմակաւոր աղջկան հեղինակուհին: Դիւրին չէր պատմել՝ առանց վատաոողջ նօթին մէջ իյնալու՝ միեւնոյն մարդուն համար մօր մը և աղջկան մը սիրային բաղխումը: Տիկին Մէյ զմայլելի և ճշգլար արուեստ մը ունի: Ֆեմիլիայի ժիւրին արեօք արդէն իսկ չէ՞ նկատած ասիկա»: Էվ օրաթերթին մէջ, Ռէյմոն Քլոզէլ երկարորէն ծանրանալէ յետոյ վէպին վրայ, կ'ըրակացնէ «Այս վէպին լրական լուս-

կութիւնները զմայլելի են: Ոչինչ կայ հոն՝ սանձազուրկ, ոչ ալ շատ դիւրին կերպով քնարերգական: Ընդհակառակն հոն կը գտնենք ճշդախարութեան ու շարագրացութեան յատկութիւններ սուսմներու ամենէն կենդանի մէջ»: Լիոնի Պիւլքէնը իր յօդուածը կը վերջացնէ սա տողով. «Այս առաջին գիրքը պատու պիտի բերէր արեւարդ գրագէտի մը»:

Կ'իմանամ որ երիտասարդ գրագիրուհի արդէն յօրինած ունի երկու նոր վէպ եւս, որոնց հրատարակումը յանձն առած են փարբլեան առաջնակարգ տուններ:

Օտար լեզուով արժէքաւոր գործեր արտադրող Հայերու կարգին պէտք է յիշատակեմ նաև հոս սօքթէօր Պօղոս Բօլթեանը, որ աւարիէ՛ մը ի վեր Փարիզի բժշկական Guérin մեծ շարթաթերթին մէջ կը հրատարակէ հրկան ու մտաւոր աշխատանք տկարութեանց ու բուժանողութեանց վրայ մասնագրտակա յօդուածներ, լի բաղմակոցմանի հմտութեամբ ու լ'ուին փորձառութեամբ, եւ գրուած չղուտ, աշխոյ՛, կենդանի սնով մը: Այդ յօդուածները ջէրմորէն գնահատուեցան Փարիզի գիտական շէնտնակներուն մէջ, եւ ուրիշ թերթեր, ինչպէս Les annales politiques et littéraires, հեղինակէն խնդրեցին իրենց եւս տալ այդ շարքին պատկանող յօդուածներ: Ասոնց հաւաքածուն, հատորի մը մէջ ամփոփուած, հոգեկան ախտաբանութեան նուիրուած թանկագին գործ մը պիտի կազմէ:

Այս կարգին մէջ, ուշագրաւ նորութիւն էրն է նոյնպէս Պ. Կարապետ Փայէլեանի անգլիերէն իմաստասիրական գիրքը, որուն վրայ Պ. Նշան Պէկեան յօդուած մը ունի Անահիտի ներկայ թիւին մէջ:

Վերջապէս, այդ շարքին մէջ շատոնց ի վեր առաջնակարգ տեղ մը կը բռնէ Փասթէօլեան հաստատութեան մեծանուն հայ գիտունը, երուանդ Մանուէլեան, իր գիւտաւոր անձնական աշխատութիւնները բանաձևեղ բաղմաթի: Գիկոյցներով՝ բժշկական Ակադեմիային կամ Իր-

տութեանց Ակադեմիային հաղորդուած եւ փասթէօրեան Հաստատութեան պաշտօնախ-թին մէջ հրատարակուած, ու քանի մը տարիներէ ի վեր Փարիզի բժշկական Համալսարանի հրաւերով կատարած սքանչելի բանախօսութիւններով, որոնց վերջնոյն նուիրուած յօդուած մը ունի Տօքթ. Մ. Քէչիշեան Անահիտի ներկայ թիւին մէջ: Յանկալի էր որ ասոնք ամփոփուէին հատորի մը մէջ որ պիտի ըլլար հայ անունին պատու բերող մեծարժէք գործ մը:


Եւ այս քրոնիկը գրելու պահուս, հաճոյքով կ'իմանամ որ արեւմտեան մեծ կեդրոններու մէջ գիտական ինքնատիպ աշխատանքներ կատարող Հայերու թիւին վրայ կ'աւելնայ նոր գէմք մը եւս, Պ. Չ. Թաղարեան, երիտասարդ քիմիագէտ մը որուն մէկ նշանաւոր ուսումնասիրութիւնը վերջերս իր վարպետին փրոֆ. Իւրպէնի կողմէ հաղորդուել է Գիտութեանց Ակադեմիային: Առաքել Չաքրեան, ծանօթ քիմիագէտը, որ ինքն իսկ այս վերջին տարիներուն թագքին նորարար կաշուոր աշխատութիւններ ներկայացուց՝ նայն վարպետին փրոֆ. Իւրպէնի ձեռքով՝ Գիտութեանց Ակադեմիային, Ապագայի մէջ հրատարակուած յօդուածով մը կը յայտնէ թէ Պ. Թաղարեան յաջողած է երկար ատենէ ի վեր իր կատարած հետախուզութիւններով ու փորձարկութիւններով երեւան հանել՝ վերջին շրջանին մէջ Պ. Մորիս Քիւրիի գործակցութեամբ՝ «հաղուագիտ հոգեր»ու մաս կազմող 61րդ պարզ մարմինը որ շատոնց ի վեր կը փնտուէր եւ դեռ չէր գտնուած:

Արուեստի աշխարհէն. — Հայաստանի մէջ, գեղարուեստական մեծ գէպքը Սպենչիար՝ ախի Ալմաստ օփերային ներկայացումը եղաւ, որ բաւական ատենէ ի վեր կը սպասուէր ու ոնղի ունեցաւ այս յունուարին, մեծ սպեւորութիւն յառաջ բերելով մեր մայրաքաղաքի հասարակութեան մէջ: Այդ մասին ինչպէս եւ Հայաստանի այժմեան գեղարուեստական ճոխ շարժումին վրայ աւելի լայնօրէն գրելու հաճոյքը

մօտիկ սպաղաչի մը յետաձգելով, կը մաղթեմ որ հայ մեծ երաժշտի մը շարադրած այդ օգնական տպուի, արտասահման տարածուի, եւ օր մը տեսնենք զայն եւրոպական ու ամերիկոսն բեմերու վրայ:

Գեղարուեստական դէպքի պէս բան մը եղաւ Վահրամ Փափաղեանի վերերեւումը Կովկասի մէջ, Պարս, Թիֆլիս եւ Երևան: Մեծատաղանդ գերասանը Երեք քաղաքին մէջ ալ ներկայացուց Օքէլլօ եւ գտաւ, ինչպէս խմբանք լրագիրներէն, արտակարգ յաջողութիւն: Խորհ. Հայաստանի Կեդր. Գործադիր Կոմիտէի նախագահութիւնը որոշեց այս առթիւ անոր տալ «Խ. Հայաստանի ժողովրդական արտիստ» տիտղոսը: Երևանի, Թիֆլիսի, Բազուի թներթերը խանդավառ յողումներ նուիրեցին Փափաղեանի ինքնատիպ ու հզօր խաղացուածքին: Այդ յողումներուն մէջ կան եւ չափազանցութիւններ, ինչպէս օրինակ՝ Գրական Թերթին մէկ յողումին հետեւալ հատուածը. բրեւէ յետոյ թէ Փափաղեանի այս անգամ Երևանի Պետական Թատրոնի բեմի վրայ երեւումը չբացատրիկ նշանակութիւն ունի, որովհետեւ նա վերադառնում է մեզ մօտ աշխարհի բարձրագոյն թատրոնի, Խորհ. Ռուսաստանի Թատրոնի, փայլուն յաղթանակներով ստակուած», յողումածաղիբը կ'աւելցնէ՝ «Վահրամ Փափաղեան անցաւ բուրժուական Եւրոպա եւ հանգչու էգու լատիական, լիտվական, կատոնական եւ սպարկըլիական(?) ու Ֆրանսական բեմերի վրայ: Ֆրանսական բուրժուական մամուլը, որ սյնբան օտարամերժ է, այնքան չարամտօրէն ուրշիկեցի, երբ տեսնում է օտար արուեստի մուտքը իր երկրում, մանաւանդ խորհրդային արուեստի, չկարողացաւ չխոնարհիլ օրշիկեցի իրականութեան առաջ, խոտտոլանելով իւր հարուեստի խորութիւնն ու բարձրութիւնը. Վահրամ Փափաղեան խորհ. արուեստագէտ է տաւերապէս, թէ եւ նա սնել է իտալական եւ Ֆրանսական դպրոցներում, բայց խորհ. թատրոնումն է որ մտացաւ այդ դպրոցների թե-

րութիւնները եւ անեց վերջին տասնամեակում աննախընթաց չափերով» եւ յողումածաղիբը զը յիշատակէ հոս փարիզեան մամուլի Փափաղեանի Օքէլլօին նուիրած ներբողալից յողումները, որ արդէն կը հերքեն զարմանալի զազափարները զոր իր այդ հատուածին մէջ կը Ղշտնենք: Ֆրանսա սպրոզները գիտեն որ դժուար է փարիզեան բեմի վրայ օտարի մը համար յուջողիլ, որովհետեւ Ֆրանսացիք շատ մեծ արուեստագէտներ ունին, բայց թէ երբ օտաւ իտական մեծ արուեստագէտ մը կուզայ հոս, հասարակութիւնն ու մամուլը զայն խորապէս



Վ. Ա. Հ. ՐԱՄՓԱՓԱՋԵԱՆ  
Գժազր. Մարտիրոս Սարեանի

կը դնահատեն եւ ամենախանդավառ ընդունելութիւն կ'ընեն անոր, բլլայ ան Իտալացի թէ Ռուս, Գերմանացի թէ Հայ: Գեւ նոր Թաքթօնին Եկաւ հոս երբորդ թէ չորբորդ անգամուան համար, եւ իտալացի հանճարեղ գերասանին ներկայացումները յաղթանակներ եղան անգամ իր եւս: Խորհ. Մոսկուայի խումբերը որ այս վերջին տարիներուն Եկան հոս, ամենաջերմ ընդու-

ներութիւն դասն այս քաղաքին մէջ, ուր ուսու  
թատերական իրապաշտ արուեստը արժանի-  
ները միշտ գնահատուած են: Փաղաղտանի  
Օրբէլիօն մէջ փարիզեան մամուլը ի վեր հա-  
նեց, ոչ թէ խորհրդային մասնաւոր յատկանիշ  
մը, այլ իր «արեւելեան» խառնուածքը որով  
Մարին հոգեբանութիւնը կուտար այնքան հա-  
րապատ ու խոր կենդանութեամբ: Արուեստի  
մարդին մէջ, սրբէն շիւս՝ էպպէս՝ խորհրդա-  
յին ու պուրժուական բաժանում: Արուեստը,  
ցեղի, միջազգայի եւ անհատական խառնուած  
քի տարբերութիւններով միայն, խորքին մէջ՝  
մարդկային է կամ շիւս, ձեռն մէջ կատարեալ  
է կամ պակասաւոր: Արեւմտեան պուրժուական  
արուեստի «թերութեանց» վրայ կարելի չէ  
խօսիլ, երբ մարդ տեսած է Մունէ - Սիւլլին  
«Իդիլոս»ի մէջ, Տուզէն՝ «Քլօտի կնոջ» կամ  
«Գամելիապարզ Տիկին»ի մէջ, Սառա Պերնարը՝  
Ֆէլարի մէջ, Նովելլին Շայլոքի մէջ, Մաքքօնին  
Համիլէրի, Օրբէլիօի, Ուրուականներու մէջ:  
Փափաղեան մեծապէս օգտուած է արեւմտեան  
գերասանական արուեստի այդ վարդաներէն,  
եւ իր արուեստը երեք քառորդով կազմուած է  
անոնց ազդեցութեան տակ, ան օգտուած է  
նաեւ Մոսկուայի թատերական իրապաշտ մեծ  
արուեստէն. եւ իր մեծագոյն արժանիքը այդ  
ազդեցութիւնները իր անձնական խառնուածքին  
մէջ հալեցուցած, միացուցած եւ անոնցմով իր  
անձնական արուեստը կազմած ըլլալն է:

Փափաղեան մտադիր է նորէն զալ փա-  
րիզ Օտէնի մէջ Շայլքի գերը Քրանսերէն  
լեզուով կատարելու. այդ մասին արդէն խօ-  
սակցութիւն ունեցած էր այստեղէն մեկնելէն  
առաջ՝ Օտէնի անօրէնին հետ: Իր երկրորդ ե-  
րեւումը՝ Քրանսական բեմին վրայ՝ այդ արեւ-  
ելայեցի տիպարի արտայայտութեան մէջ՝ ա-  
պահովապէս նոր յաղթանակ մը պիտի ըլլայ  
իրեն եւ հայ անունին համար:

Արտասահմանի մէջ, ունեցանք վերջերս  
հայ արուեստի շարք մը փայլուն յաջողութիւն-  
ներ: Փարիզի Հայ ուսանողներու կազմած երգ-

չախումբը, աջակցութեամբ տիկին Սուրբա-  
եանի, Պ. Ե. Տիկին Շահպարտեանի եւ Պ. Արա  
Պարթեւեանի, Ռընէտան Գրանսէլի սարքած  
Ազգերու Տօնին մասնակցելով՝ Հայ ժողովրդա-  
կան երգին ու պարին վրայ միջազգային  
ստուար հասարակութեան մը սքանչացումը  
հրաւիրեցին, Փարիզ, Կրքնոպլ, Լիոն, Նիս,  
Քան եւ Մարսէյլ. Փարիզ՝ Միւթիւալիթէի ըն-  
դարձակ սրահին մէջ տեղի ունեցած հանդի-  
սութեանը, որուն ներկայ եղայ, զլիսաւոր զար-  
դը կազմեց հայ խումբը, իր գեղեցիկ գեղջկա-  
կան հայ տարազներով, իր կոմիտասեան ժողո-  
վրդական խմբերգներով ու մեներգներով, իր  
խմբապարերով ու կովկասեան մենապարերով  
եւ թատիսթ ժօրժի հայ եղանակներու կրակոտ  
նուագածութեամբ. հասարակութիւնը այդ ի-  
րիկունը՝ հանդէսին մասնակցող բոլոր առի-  
կան ու երոպական ազգերուն մէջէն՝ Հայ ազ-  
գին է որ իր բուն ու երկարատեւ ծափերով ու  
պիսերով տուաւ առաջին մրցանակը: Ծրանսա-  
կան միւս քաղաքներու լրագիրներուն յօդուած-  
ներէն իմացանք որ մերոնք նայն յաջողութիւնը  
ունեցեր են եւ այդ բոլոր տեղումքը: Թուրք ու-  
սանողներու խումբ մըն ալ մասնակցեցաւ այս  
Ազգատօնին՝ երգելով խամսի ֆօյտըմ քալա-  
յա կամ փափագ քրքր քաշըքսըմ ու պարելով  
Ձէյպէքի պարեր, բայց հետո եղաւ ցոյց տա-  
լէ թէ իրենց ցեղը, ինչպէս կը յաւանինն այժմ  
իրենց «մտաւորական»ներէն ոմանք, աշխարհի  
հնազոյն քաղաքակրթութեանց ստեղծիչը կամ  
նախատիպարն է հանդիսացած ...

Հրանդ Թէքէեան (բանաստեղծին հօրեղ-  
բօրդին) որ Հանրի Հերո անունով հարաւային  
Ծրանսայի թերթերու կ'աշխատակցի պատ-  
մուածքներով եւ գեղարուեստական քննադա-  
տութեան էջերով եւ որ, աւելի եւս տաղան-  
դաւոր իրր նկարչիչ քան իրր գրող, արդէն քանի  
մը տարի առաջ ցուցադրած էր միտաբանական  
ներշնչումով տողորուած կամ քմածին քերթո-  
ղաչունչ տեսիլքներ ներկայացնող ինքնատիպ  
նկարներ, վերջերս ցուցադրեց Պիլիէ Կալըրիին

մէջ շարք մը երգիծական խորիմաստ նկարներ (ուր ձգտած է ցոյց տալ անասունը մարդուն մէջ եւ մարդկայինը անասունին մէջ) եւ որոնց արդիական սուր ու համեղ արուեստը մեծապէս դնահատուեցաւ. իր ի տես դրած գործերու ցուցակին իբր ներածութիւն մեծապէս ներդրողալից էջեր տուած էին Երեք հանրածանօթ Փրանսացի քննադատներ, Վալտեմար Ժորժ, Անտրէ Լօթ եւ Ժան Քասու, որոնցմէ կը թարգմանեմ քանի մը հատուածներ. «Հանրի Հերօի Մարդկային գառագեղը ... այդ բազմաթիւ դրուագներով կենդանակերպական երգիծանքը, գործն է տեսլաւորի մը (visionnaire) որ հեղնարանով մը կրկնաւորուած է: Հրէշներու, մարդակերպացած անասուններու, անասունի զլխով մարդերու, շարքը, - որ հոս մեր աչքերուն կը պարզուի, կը յիշեցնէ, մերթ՝ դիւային հետախուզումները Վերածնութեան արուեստագէտներուն որ մարդկային սեռին եւ անասնական սեռին միջեւ հանդիսութիւնները կը փնտռէին, մերթ՝ Եղիպտացոց թօթեմ աստուածները, սիրբի տեսարաններ ուր հետեւակապօրքի պէս հազուած շուներ զինուորական խաղաղքներ կը մնջկատակեն, մերթ՝ դժադրութիւններն անմասնալի Կրանովիլին, որ իր թռչունները հանդիսաւորաբար կը քալեցնէր՝ ծանրազէմ դատաւորներու, եկեղեցւոյ իշխաններու կամ պալատականներու պէս ... Հերօ իւմորիստ մը չէ: Չի խնդար ու չի խնդացներ: Իր գործը նշանաւոր ուսումնասիրութիւն մըն է նկարագրիներու՝ մինչեւ ծիծաղելին կամ սղբերգականը յառաջ տարուած, բայց միանգամայն հմուտ ու ժողովրդական խայթիչ աւելնով մը միշտ արտայայտուած ...»: (ՎԱԼՏԵՄՐ ԺՕՐԺ):

«Հերօ, որուն հրեշտակային հոգին կապոյտաին մէջ կը լողայ, կը սիրէ քաղցրութիւնն ու միամասութիւնը, իրենց բոլոր ձեւերուն տակ: Իր վրձինով կը պանծացնէ զէպ ի երկինք ուղղուած զէմքերու յափշտակութիւնը, ըլլայ կոյսի մը կամ հայրենարար ձեւամորթի մը զէմ-

քը. բայց ան կը նշմարէ նաև՝ «ուրիշ Աշխարհ»ի մը սեմին առջեւ, ծծումբին նշույնները որ կը լուսաւորեն մոլութեան, ապուշութեան եւ շարութեան դիմադրերը: Թռչունները, յամոյրները, վիթերը, ամէն ինչ որ կը վազուէ կը թռչի՝ մէկ կողմէն, որոճացողները եւ ամեն ինչ որ կը մօրանայ՝ միւս կողմէն, իրեն կ'ընծայեն կերպարուեստական խորհրդանշաններ զոր կը գործածէ թաքթով ու պարզամտութեամբ, ներկայացնելու համար ինչ որ բնութեան մէջ կը թուի բարի կամ չար» (ԱՆՏՐԷ ԼՕԹ):

«Եթէ ճիշդ է որ մենք կապիկէն կը սերլնք, տխուրն այն է որ շէնք կրնար անոր դատաւատարկա շատ բան պիտի պարզացնէր: Բայց փոխանակ բաց է ի բաց եղեմական անասնականութեան վերադատնալու, կէս ճամբան կը մնանք, - ինչպէս կ'ընենք արդէն ամէն բանի մէջ, - եւ ցոյց կուտանք անկապակից խանութի մը, աւաղանքներով, կարօտներով, երկզխութիւններով մթազնած: Հերօ նկարիչը փոխակերպութեան եւ մորթափոխութեան վիճակները բմբոնած է իր ժամանակակիցներու գէմքերուն ու կեցուածքներուն վրայ: Մինչդեռ նկարիչները, շատ յաճախ, մարդկութիւնը կը վերածեն միակ մտահալած զէմքի մը, ինք մտահալածուած է զէմքերու անհամար ալլապանութեան: Եւ այդ մտահալածուածը զինք կը մղէ երեւան հանելու, մեր սեռի էակնութեւն զէմքերուն վրայ՝ անմեղ թռչունին կամ խանդաղաակցուցիչ եզնիկին հետքերը, անասուններու զէմքերուն վրայ՝ մարդկային ապուշութեան ու սնուկարծութեան նախադրացումը: Այս գործողութիւնը կը կատարէ՝ համակ մարսիլիական հնդուութեամբ մը եւ զմայլելի ծանօթութեամբ մը այն ամէն բաներու զոր կրնան նշանակել ամենադոյզն շեղումը դիմադրի մը շարժումին մէջ, ամենադոյզն դողողումը նայուածքի մը լոյսին մէջ» (ԺԱՆ ՔԱՍՈՒ):

Կ. Շիլլեան Վան Լէր Կալլերին մէջ Մարտ 1845ն ապրիլ 1 ցուցադրեց իր նոր գործերը: Այս

երկուստարդ նկարիչը որուն ուժեղ տաղանդը յայտնութիւն մը եղաւ քանի մը տարի առաջ (այդ մասին դրած եմ Անահիտի նոր շրջանը առաջին տարուան քրոնիկներէս մէկուն մէջ), իր այս նոր գործերուն մէջ իր տաղանդը շատ աւելի հասունցած ու զօրացած երեւան կը բերէր: Իտալական հին մեծ նկարիչներէ ոմանց սղին ու կորովը կը թուի իր մէջ վերահեղանացած ի յայտ գալ: Այդ նշանաւոր ցուցադրութեան մասին աւելի ընդարձակ պիտի գրեմ յառաջիկայ քրոնիկիս մէջ: Տոս յիշատակեմ միայն որ Լիւքսանպուրի Պետական Մուսէոնի սնօրէնութիւնը, որ իրմէ արդէն դործ մը սննի գնած և հոն օտար նկարիչներու շարքին մէջ դրած, այս ցուցահանդէսի նկարներէն մին սլ գնեց՝ թանգարանին մէջ դրուելու համար:

Նոր ու թանկագին նկարչական տաղանդ մը որ կը յայտնուի մեր մէջ, Օ. Աւետիսեանն է, որուն նուիրուած յօդուած մը կ'երևայ Անահիտի ներկայ թիւին մէջ և որուն օֆորթներէն ոմանց վերարտադրութիւնը կը հաստատէ արգարեւ թէ Շահինի և Փօլատի արժանի բնկեր մըն է որ կը ծագի, իրեն յատուկ տեսլում ու ոճով, — աւելի արեւելցի քան երկու ծանօթ դարպեանները — այդ նրբարուեստ փորագրանդկարչին մէջ:

Ու քանի որ նկարիչներու վրայ է խօսքս, կ'ուզեմ հոս մեծ գովեստով յիշատակել սքանչելի հայ արուեստագէտ մը որ բաւական տարիներէ ի վեր կը մշակէ մեր մամուլին մէջ նկարչութեան այն գիտար ու նուրբ ճիւղը որ ծաղկանկարչութիւնն է, Ագեթանդը Սարուխանը: Իր զծագրութիւնները, որոյ կ'արտայայտէ թէ՛ հայկական թէ՛ միջնադարին կեանքի տեսարաններ ու զէմքեր, լի են ստող շքամուտով, տիպարներու հոգեբանութեան խոր լմբոնմամբ, նկարչական երգիծաշունչ հրապարակագրութեան զօրեղ թափով ու ձևի գեղարուեստական կատարելութեամբ: Անոնցմէ ոմանք մերթ արժանացած են Le Rire փարիզեան մեծ շարաթաթերթին «օտար ծագրանկար-

ներ»ու բաժնին մէջ անցնելու: Ի՞նչքան ցանկալի պիտի ըլլար որ այդ ընտիր արուեստագէտին լաւագոյն զծագրութիւնները գեղատիպ հատորի մը մէջ օր մը ամփոփուէին: Մենք ունինք ուրիշ հոգի երգիծանկարիչ մը ալ, որ Երուանդ Քոչարն է. ան առեն մը կապիտոլին մէջ հրատարակեց շարք մը մեծարժէք ծագրանկարներ և շեմ գիտեր ինչու գաղբեցաւ մշակել այդ ճիւղը որուն համար այնքան օժտուած է. անոր ծագրը աւելի լեզի, աւելի անդուժ, աւելի ծայրայեղ է քան Սարուխանինը, բայց և ի՞նչքան ուժեղ ու ինքնատիպ: Անոր այդ կարգի էջերը ամփոփող հատոր մը փափաքելը է նոյնպէս հրատարակուած տեսնել: Ս. Հայաստանի թերթերէն ոմանց մէջ ալ ծագրանկարներ կը գաննեք, բայց այդ ճիւղին մէջ՝ մեր երկրի զծագրիչները չեն հասնիր արտասահմանեան այս երկու արուեստագէտներուն բարձրութեան: Քանի որ Պետհրատը սկսած է հրատարակել արտասահմանեան գրողներու երկեր, ինչո՞ւ ինքն իսկ շտանձնէ երգիծական նկարչութեան այս երկու շարքերուն հասարակ հրատարակման գործը:

Այն միջոցին ուր այս քրոնիկը կ'աւարտեմ, ահա կը բացուի Փարիզի Հայ «Ազատ արուեստագէտներու ցուցահանդէսը», ուր համախմբուած են քառասունի մօտ նկարիչներ, արժէքաւոր արձանագործ Մուրատֆի, ինչեղործական գմայլելի ու բազմազան ստեղծագործութիւններ արտադրող Օր. Կիտէթ Քարպոնէլի (դուստր տիկին Արմենիա Բարայեան — Քարպոնէլի), և արդիական ոճով սիրուն գեղօրներ յօրինող Ռաֆայէլ Մելիք-Միլետանցի հետ նկարիչներ՝ որոնց ոմանք (Շահին, տիկին Բարայեան, Ալխաղեան, Շահնագար, Շիշմանեան, Հրանդ Թէքէեան, Օր. Վ. Թամիրեանց, Իվիլքճեան, Գալանճեան, Գալֆայեան, Յ. Կիւլպէնկեան, Հ. Ալեանաք արդէն ծանօթ են, և որոնց միւսները նորեր կամ քիչ ծանօթներ են և որոնք այլազանօրէն շահեկան գործերով կը մասնակցին հայ տա-

զանգի այդ ճոխ ու քաջարի ցուցադրութեան, որու վրայ չեմ կրնար դժբաղդարար աւելի երկար խօսիլ հոս. կաղձակերպիչները սիրուն գաղափարն ունեցած են երկու հանդուցեալ փարիզարնակ հայ նկարիչներու - Տիգրան Եսայանի եւ Երուսանդ Արեանի - գործերէն մաս մը զնել այս ցուցադրութեան մէջ:

Նոյն ատեն, Ֆիլիփ Աղաղարեան իր քիչ օր առաջ տուած նոր նուագահանդէսին մէջ, «ն-գամ մը եւս կը փայլեցնէր իր հմայիչ ջութուկահարի բարձր տաղանդը, Փրանսական արուեստասէր հասարակութեան մէջ շատոնց ի վեր վեր զնահատուած իր երաժիշտի ազնուական յատկութիւնները, որոնց կը միացնէր նաև նուագայարդարի նորայայտ եւ ընտիր ձերբեր (իւր յայտագրին մէջ ունէր իրմէ յօրինուած «հայկականմեղեղի» մը) . իսկ Օր. Մ. Բարաշեան իր վարպետ երգչուհիի հմուտ ու փափուկ արուեստը անգամ մը եւս կ'ընծայէր փարիզեան միջնադարին նորահաշակ հասարակութեան մը հիացմանը, Թէաթր Ալպէրի մէջ՝ «Միջնադարին մտաւորական Տան» սարքած մէկ երեկոյթին՝ արտայայտելով իրեն յատուկ խորին բմբունդութեամբ եւ կատարեալ թարգմանումով՝ խումբ մը հայ եւ պասք ժողովրդական երգեր:

Ո՞վ է ըսեր որ այս աղբը «դժբաղդ» է, «տկար» է, «կորսուելու վրայ» է: Հայաստանի ինչպէս արտասահմանի մէջ, հայ հինաւերց ցեղը աւելի կենսունակ, աւելի առոյգ ու շրիտասարդ, աւելի ստեղծագործ ու բեղմնաւոր է քան երբեք, այն մարդերուն մէջ ուր ինք կոչուած է իր իսկական ուժը ցոյց տալ, եւ որոնք գերագոյն մարդերն են, մտածման ու արուեստի մարդերը:

Իսկապէս ցաւալի է, սակայն, որ իր ծոցէն ելած ընտիր անհատականութեանց մէջ այնքան բարձր յատկութիւններ ցոյց տուող մեր ժողովուրդը հաւաքական գործունէութեան մէջ յաճախ յիմարութեանց կը մղուի,

ինքն իսկ իր ձեռքով իր շահերը կը վտանդէ ու իր վարկը կը կոտորէ: Արտասահմանեան Հայութեան հանրային կեանքին խառնաշփոխ տենդոտութիւնը, անոր մէջ պատահած ներքին մոլեղին բաղխումները, գաղութահայ խմբակցութիւններէն մէկուան զեռ կառչած մնալը քաղաքական տարակարծութիւններէ ծնած վէճերու մէջ զանազը իբր փաստ գործածելու նախապատմական վայրենի սովորութեան, զեռ յամառիւր մեր ժողովուրդին այժմ ունեցած միակ իրական գորութիւնը, Խորհ. Հայաստանը, քամահարելու եւ անուանարկելու ահաւոր սխալին մէջ, անասելի կերպով ախրեցուցիչ են, որովհետեւ ասպցոյց են գաղութահայութեան մէջ հաւաքական խելքի նուագման, հանրային գործունէութեան տաղանդի տկարացման: Ու աւելի եւս այդ ժխտական երեւոյթը ցաւալի կը զաննայ, երբ նկատենք որ մենք մեր այդ հաւաքական թերութիւնները հիւրընկալ օտար սղղերու առջեւ կը փոենք այնպիսի պահու մը երբ համաշխարհային տաղնապը, - մեզմէ շատ աւելի մեծ սղղերու պատերազմէն ի վեր գործած սխալներուն հետեանք, - կը թուի քալել զկայ ի բուժում:

Համաշխարհային տագնապի նոր փուլը. — Արդարեւ, քաղաքական ու անտեսական աննախընթաց տաղնապը որ կը ծանրանայ աշխարհի դրայ, զէթ մասնական բարւոքութիւններու առաջնորդող փուլի մը մէջ մտած ըլլալ կ'երեւայ, չնորհիւ կարգ մը բարենպաստ զկպքերու որ վերջերս պատահեցան:

Ատոնցմէ մին է Փրանսայի եւ Խորհ. Միութեան միջեւ կնքուած ոչ-յարձակման դաշինքը: Ազգայնամուլ գերման պետութեան (որ այժմ բարձած է գերազգայնամուլ) եւ Խորհ. Միութեան միջեւ «բարեկամութիւնը» անրնական բան մըն էր, եւ ուղղուած ըլլալով նրեւմտեան Եւրոպայի պետութեանց եւ մասնաւորապէս Փրանսայի դէմ՝ վտանգուոր էր, որովհետեւ ըմբանիոյ «ոլովանչ» ի պատերազմի մը թա-

քուն տենչերը կը զորացնէր: Այն հիմնովին սր-  
խալ գաղափարը թէ՛ Պրանտա, Փոքր Համա-  
ձայնութեան ու Լեհաստանի հետ, Պոր՝ Միու-  
թեան վրայ յարձակելու կը պատրաստուի,  
ջնջուած է այլ ևս՝ Պրանտայի և Պոր՝ Միու-  
թեան մերձեցումով: Մանրակշիւ թիւրիմա-  
ցութիւն մը, որուն պահպանումը կրնար աղե-  
տաւոր դատնալ Եւրոպայի համար, մէջտեղէն  
վերցուած է: Ատով կը զորանան թէ՛ Պրանտան  
և թէ՛ Պոր՝ Միութիւնը, որ երկուքն ալ հա-  
մաբար պահանջ խաղաղութեան պահպանման ան-  
կեղծ տենչացող են: Ար Գերմանիան, որ պա-  
տերազմ ցանկացող զլիսուսը ու մն է Եւրոպայի  
մէջ, ստով կը տկարանայ, որով և Եւրոպա-  
կան նոր պատերազմի մը հաւանականութիւն-  
ները կը նուազին, ի շահ՝ բովանդակ մարդկու-  
թեան:

Ուրիշ պարտոյ մը որ իր հետեւանքնե-  
լով՝ անուղղակիօրէն բոյց խորապէս բարե-  
նպատակ կրնայ նկատուիլ, այն կարգ մը ծայ-  
րայեղութիւններն են որոնց մէջ ինկաւ Գերմա-  
նիա՝ Հիթլերեանց տիրապետումէն ի վեր, —  
պատերազմին մէջ իր կորսնցուցած հողերու  
վերստացման կսմբի մեծաշունդ արտայայ-  
տութիւն (ուրեմն և նոր պատերազմի մը պատ-  
ճառ դատնալու որոշ նախաձեռնութիւն), բն-  
կերվարականներու և համայնաւարներու դէմ  
բռնակալական ամենախիստ միջոցներու կի-  
բարկում, միջնադարեան մոլեգնութեամբ հա-  
լածանք Հրեաներու դէմ, պաշտօնական բարձ-  
րագոյն ներկայացուցիչներու բերնով Պոր՝  
Միութեան կոտորածութեան դէմ թշնամական  
ու անարգական յայտարարութիւններ: Այդ ա-  
բարքները Պոր՝ Միութեան և Գերմանիոյ մի-  
ջև խրամատ մը բացին, Գերմանիոյ ժողո-  
վուրդներուն ազատամարտ յառաջացեալ տար-  
բերուն ու սպառնալու զինամուտ տարբերուն  
միջև անջրպետը լայնացցին, աշխարհի բոլոր  
Հրեաները — ստուար ու կուռ գորութիւն և որ  
դեռ մինչև և երկէ մեծ մասամբ գերմանաէր  
էր — Գերմանիոյ հակակիր դարձուցին, բոլոր

քաղաքակիրթ երկիրներու (նոյն իսկ Անգլիոյ  
և Ամերիկայի, որ պատերազմէն ի վեր Գեր-  
մանիոյ չափազանց երես տուն ու Պրանտայի  
տկարացման ուղեցին յիմարօրէն աշխատել)  
լաւագոյն տարբերուն մէջ հակադրման շար-  
ժում մը յառաջ բերին: Այս ամենը ստեղծեց  
Գերմանիոյ համար կացութիւն մը որ անոր  
սպառնալու ճրագիւրները խրախուսելու բնոյթ  
բնաւ չունի և կը ծառայէ ուրեմն խաղաղու-  
թեան պահպանման ու ամրացման:

Վերոյիշեալ իրողութեանց վրայ պէտք է  
աւելցնել Ամերիկայի մէջ ստեղծարար կուսակ-  
ցութեան յաղթանակն ու այդ յաղթանակի շը-  
նորհիւ Պրանքլին Բուզլէլթի պէս գաղափարա-  
պաշտ ու սղջամտ կորովի, հեռատես ու պար-  
կեշտ պետի մը գործերու գլուխ անցնելը, ինչ  
որ անշուշտ բազմաթիւ ու բարեբար հետեւանք-  
ներ պիտի ունենայ և արդէն սկսած է ունենալ:  
Մեծերիկեան հանրապետական կուսակցութիւնը  
պատմախանութեան մեծ բաժին մը ունե-  
ցաւ իր ետեւան ու կարծամտ քաղաքականու-  
թեամբ՝ աշխարհի այժմ պարզած քաղաքական  
ու անասական թոհուրոհային կացութեան  
մէջ. ան է որ յառաջ բերաւ՝ իր գործած սխալ-  
ներով՝ Ամերիկայի անասական փրուգումը, որ  
և աւելի ևս ծանրացուց համաշխարհային  
անասական տագնապը և քաղաքական խառ-  
նաշփոթութիւնը: Անգուցին Եզերքն էր Ամե-  
րիկա, երբ Բուզլէլթ և իրենները երկրին դե-  
կափարութիւնը ձեռք առին, ու քիչ ժամանակ-  
ուան մէջ անոնք իրենց ի գործ դրած կտրուկ  
ու յստակ միջոցներով՝ վերջնական քայքայ-  
ման վտանգը հեռացուցին: Գինեհատութեան  
ապուշ օրէնքը, որ ամերիկեան քաղաքացիներէ  
չատերը վարժեցուց օրէնքի դէմ գաղտնի ու  
խարդախ միջոցներով դաւելու, որ կաշառա-  
կերութեան, բողոքածութեան, սճրագործու-  
թեան ստպետներուն զարգացման նպաստեց,  
ջնջուեցաւ պորտայի խելայեղ շահալիսու-  
թեանց, դեղձարար պանքաներու խարբարա-  
կան աւերիչ գործանութեանց սանձ դրուեցաւ:

մեծ խնայողութիւններ իրագործուեցան՝ երկրին պետական պաշտօնէութեան վճարքներուն զեղծամբ, հանրային կեանքի դանաղան մարդերու մէջ կատարուած ծախքերու վերածամբ. անդործներուն զործ հայթայթելու համար յըզացուեցան հնարամիտ ու մեծատարած ծրագիրներ որ արդէն սկսած են զործադրուիլ: Ու հիմա Բուզկէլի կը հրաւիրէ աշխարհի մեծ ու փոքր կարեւորագոյն աչքութիւններէն շատերուն ներկայացուցիչները որպէս զի պատերազմի պարտքերու, զինաթափութեան, ապահովութեան, անտեսական տաղնապի արմատական բուժման կական հարցերուն վրայ խորհրդակցին ու անոնց լուրջ լուծում մը ձեռք ձգելու համար համաձայնութեան մը գան: Այս նախաձեռնութեանէն առաջ՝ քաղաքական հրագրակին վրայ յանկարծ յայտնուած Մուսօլինեան ծրագիրը, որուն անդլիական եւ գերմանական կառավարութիւնները փութացին յարիլ եւ որուն նպատակն էր Ֆրանսա - Անգլիա - Իտալիա - Գերմանիա մեծ պետութեանց քառակի համաձայնութեամբ մը պատերազմէն ծնած զաշնագիրները վերաքննել, զինաթափութեան հարցը լուծել, եւն. ուսէ նպատաւոր հանգամանք չունէր, ո՛չ խաղաղութեան պահպանման, ո՛չ քաղաքական ու անտեսական տաղնապին մեղմացման համար, ընդհակառակն Եւրոպի մէջ խաղաղութիւնը պահպանող գլխաւոր ուժին՝ Ֆրանսական բանակին՝ տկարացման եւ խաղաղութեան սպառնացող Գերմանիոյ զինուորական զորութեան յաւելման ձգտելով՝ նոր պատերազմի մը պայթումը փութացնելու բնոյթն ունէր միայն. (Հայոցմէ անոնք որ զաշնագիրներու վերաքննութեան գերման - խտրական ծրագիրներէն սկսեր են խանդավատուիլ՝ կարծելով թէ ատոնց իրագործման

պարագային թրքահայ Դատն ալ կը լուծուի, պէտք է ըմբռնեն թէ պատերազմ մը միայն կըրնայ զաշնագիրներուն մէջ փոփոխութիւն մը ապահովել եւ ներկայ հանգամանքներուն մէջ եւրոպական պատերազմ մը՝ իր ընդլայնման կարելիութիւններով՝ մեր ժողովուրդին համար միմիայն աղետարեր կրնայ ըլլալ): Ֆրանսա ճարտարօրէն ինքզինքը պաշտպանելու վրայ է իր նախկին զաշնակիցներուն այս անբարեկամական մեքենայութեան գէժ, եւ «չորսերու զաշինք» ի ծրագիրը արդէն թաղուելու մօտ է: Յանկալի եւ յուսալի է որ Բուզկէլի յաջողի պիտի մը կազմել ամերիկեան, Ֆրանսական ու անգլիական սամկալարական պետութիւններով (ինչ որ Աւելլանի ծրագիրն էր արդէն) եւ այդ միացեալ տիրական ուժին շնորհիւ խաղաղութիւնը ապահովէ, Գերմանացուց ու Իտալացուց՝ զաշնագիրներն ի նպատտ իրենց փոփոխելու տենչերուն սանձ դնել, որով եւ կարելի դարձնէ ապահովութեան մէջ զինաթափութիւնը, պատերազմական պարտքերու հարցին բանաւոր լուծումը, եւ ատոնց հետեւ անբով անտեսական տաղնապին արմատական բուժման օտեցումը:

Այս յոյսի տեսիլքին վրայ - որ երագական չէ այլ իրողութիւններէ թելադրուած - կը փակեմ քրոնիկս, մաղթելով որ մեր արտասահմանեան Հայութեան զործերը լայնամիտ ու լուրջ ձեւով մը վարելու, ջգագար շարժիտութիւնը, բիրտ բաղխումները, պոռոտախօս յոխորտանքները ճշմարիտ զործունէութեան հետ շփոթման ախտէն գաղութահայութիւնը ազատելու համար՝ մեր մէջ ալ երեւան ու գերակշռեն բուզկէլեան սպի ունեցող զեկալարներ:

Ա. ԶՊԱՆԵԱՆ